

վը», փոքրագիր նկար մը 43×68 հարիւրորդամեղր մեծութեամբ:

Որքա՞ն փափաքելի էր որ՝ մինչեւ որ Խ. Հայաստան ի վիճակի ըլլայ բաւարար պիտօճէ մը սահմանելու Երեւանի թանգարանին ու այդպէսով կարենայ արտասահմանի տաղանդաւոր հայ արուեստագէտներու գործերէն ալ հաւաքածոներ ձեռք բերել, արտասահմանի ունեւոր Հայերէն գտնուէին արուեստասէր, դիտակից անձեր որոնք Մախոխեանի լաւագոյն երկերէն որոշ թիւով զնելով Հայաստանի թանգարանին նուիրէին:

Գեղեցկագիտական, լուրջ, խոհուն եւ առաջնակարգ յատկութիւններով օժտուած իր նրկարչական երկերու արժէքէն դատ, մենք պէտք է՝ անջատարար՝ շեշտենք նաեւ իր մէջ, հոգեկան ընտիր առաքինութիւններով օժտուած մարդը՝ որ, հեղութեան, խղճամիտ աշխատասիրութեան եւ ընկերական գիւրահաղորդ ունակեղծ յարաբերութեանց տիպար մարդն էր եւ զոր ուղեցրինք ողեկոչել այս երկերոյ եւ պանծացրնել: Յաւէ՛տ յարգանք ու պատիւ իր յիշատակին:

ՌԱՅԱՅԷԼ ՇԷՇՄԱՆԵԱՆ

ՃԱՐՏԱՐԱՐՆԵՐ Լ. ՆԱՓԻԼԵԱՆ

Երկու մեծ գէմքեր անհետացան խոր սուզի մէջ թողելով հայ գեղարուեստական աշխարհը: Երբ տակաւին տխուր տպաւորութեանը տակ էինք Մախոխեանի կորուստին, իմացանք մեր տաղանդաւոր ճարտարապետներէն Լեւոն Նաֆիլեանի մահուան գոյժը:

Իբր իր արուեստակիցներէն մէկը, հոս պիտի ջանամ ամփոփ կերպով ներկայացնել Նաֆիլեանի կեանքն ու գործը՝ իր ցայտուն գծերուն մէջ:

Լեւոն Նաֆիլեան ծնած է Պոլիս, 22 Նոյեմբեր 1877-ին:

Չորրորդ դաւակն էր պալատական բժիշկ Տոքթ. Նաֆիլեան Փաշայի: Նախնական ուսումը իր ծննդավայրին մէջ ստանալէ յետոյ, երիտասարդ տարիքին կուզայ Փարիզ ուր իր երկրորդական ուսումը կը ստանայ Քոլէժ Ալէնթ Պարպի մէջ: Ապա, կը պատրաստուի Փարիզի Գեղարուեստից բարձրագոյն վարժարանի մուտքի քննութեան եւ հոն կ'ընդունուի 15 Մայիս 1900 թուականին:

Աշակերտած է Փրոֆ. Փօլէնի: Դպրոցական շրջանին եղած է փայլուն աշակերտներէն

մէկը, արժանանալով շատ մը պատուոյ առաջին յիշատակութեանց (1^{re} mention) Մետալյոնեբու եւ Ռուժըվէնի առաջին արցանակին: Երբ ջանաւարտ կ'ըլլայ 16 յունիս 1905-ին, ստանալով «կատալարութեան կողմէ վկայուած նարտարապետ»ի տիտղոսը:

Գեղարուեստից վարժարանը աւարտել յետոյ 1906-ին կը մեկնի Եգիպտոս, ուր կը սկսի իր կեանքին բեղուն շրջանը:

Նաֆիլեան նախ, Եգիպտոսի կարեւոր շինարարական գործակալութեանց մէջ՝ կարճ ժամանակով սքաժի շրջան մը կ'անցընէ երկրին ծանօթանալու համար: Այդ շրջանին էր որ ճարտարապետ Սթիէնօն կը գնէր Խտիվի ճարտարապետ Ֆապրի-Սիուս փաշայի կարեւոր գործակալութիւնը եւ անոր ղեկավարութիւնը կը յանձնէր Նաֆիլեանին:

Սակայն Նաֆիլեանի ճարտարապետական բուն գործունէութիւնը կը սկսի 1910-էն վերջ, երբ ան կը միացնէր իր ուժերը իր դպրոցական ընկերոջ՝ ճարտարապետ Գազանճեանի գործունէութեան, որու հետ ընկերակցարար կառույց, մինչեւ ընդհանուր պատերազմը, շատ մը

կարեւոր շէնքեր, Եզրպոստի եւ Պոլսոյ մէջ, որոնցմէ մասնաւորաբար յիշատակութեան արժանի են .

Գահիրէի մէջ .

-- Նահապետեաններու շէնքը .- Իշխանուհի Սալիհայի սպարանքը .- Բաղաբապետ Իպրահիմ Փաշայի Աղեքսանդրիոյ ամարանոցը :

Պոլսոյ մէջ .

-- Շիրքէթը Սալիկ նաւային ընկերութեան Ղալաթիոյ պաշտօնատեղին, Վոսփորի քարաշէն նաւամատոյցները, Միլլի ապահովագրական ընկերութեան Ղալաթիոյ կեդրոնատեղին, Եադուպեան եւ Յակօբեան յարկաժինները եւ այլն :

Նոյն շրջանին Նաֆիլեան վարած է նաև Գահիրէի նորակազմ Գեղարուեստից Վարժարանի ճարտարապետութեան փրոֆէսէօրի պաշտօնը :

1914-ին Նաֆիլեան կը մեկնի Սերաստիա, հոն կառուցուելիք Սանասարեան նոր վարժարանի շինութեան մանրամասնութիւնները ուսումնասիրելու համար տեղւոյն վրայ: Ընդ այլ միջոցին է որ, ընդհանուր պատերազմը կը ծագի, որով ան շուտով կը վերադառնայ Պոլիս, բարեբախտաբար, որովհետև իրմէ վերջ Սերաստիա մնացող Սանասարեանի խնամակալութեան ներկայացուցիչները, տեղացի ժողովուրդին հետ մէկտեղ, կը ջարդուին կամ կը տարագրուին :

Նաֆիլեան Պոլիս վերադարձէն գրեթէ շատ քիչ վերջ, գործով մը կ'անցնի Եւրոպա: Ընդ այլ ատեն է որ Թուրքիան ալ իր կարգին կը նետուէր ընդհ. պատերազմին մէջ, որով Նաֆիլեանի Պոլիս վերադարձը կը դժուարանար: Կարճ ժամանակ Պուլհարիա եւ Չուիցերիա մընայլ վերջ, ան կ'անցնի Փարիզ ուր կը հաստատուի վերջնականապէս:

Ամբողջ պատերազմի ընթացքին բնականաբար իր գործունէութիւնը կը մնայ սահմանափակ: Այս շրջանէն վերջն է որ իրեն կը յանձնուի Գահիրէի Ս. Գրիգոր եկեղեցիին շինութիւնը, յետոյ յաջորդաբար կը շինէ Սքուար Ալպոնիի շէնքը, Նէօյիի հաստեթաբեր տունը (maison de rapport), Սիթէ Իւնիվէրսիթէր-ի Հայ Ուսանողական Տունը եւ իր վերջին գործը կ'ըլլայ Ռէյնուա փողոցի հսկայ շէնքը:

Լեւոն Նաֆիլեանի ընդհանուր գործունէութիւնը պարզելէ վերջ, կ'ուզեմ անցնիլ իր գեղարուեստական յատկութիւններուն, բան մը որ մասնաւորաբար կը հետաքրքրէ մեզ:

Ի՞նչ եղած է մտահոգութիւնը կերտած գործերուն ուսումնասիրութեանը միջոցին:

Գննելով իր գործերը, կը տեսնենք որ ան ամէն բանէ առաջ արուեստագէտ մըն է, որ փնտռած է գեղեցկութիւնը շէնքին ոչ միայն ընդհանուր տեսքին այլ եւ անոր ամենափոքր մանրամասնութեանց մէջ: Չմոռնանք շեշտելու որ իր ստացած ճարտարապետական բարձր ուսումը՝ չէր կրնար միեւնոյն ատեն իրեն մոռցրնել տալ շէնքին հետ կապ ունեցող ուրիշ շատ մը ճարտարապետական հարցեր:

Նաֆիլեան ունէր այն յատկութիւնները որոնք տրուած են կարող ճարտարապետներուն, այսինքն ազդուիլ իր գտնուած միջավայրէն, զգալ եւ կառուցանել երկրին պէտքերուն եւ ուժին համաձայն, միեւնոյն ատեն հետեւելով իր ժամանակի ճարտարապետութեան:

Անոր Գահիրէ շինած շէնքերուն մէջ կը տեսնենք արարական ոճը, Պոլսոյ մէջ օսմանեանը, Ֆրանսայի մէջ Ֆրանսականը, իսկ հայկական շէնքերուն մէջ հայ ոճը: Բայց ասոնց ամենուն մէջ ալ, կը տեսնուի Նաֆիլեանի անձնական գրոշմը եւ իր գեղարուեստագէտի նուրբ ճաշակը, որովհետև ան պարզ հետեւող մը չէ եղած, այլ անխոնջ պրպտող մը, հետամուտ միշտ աւելին սորվելու եւ լաւ մը մարտելէ վերջ արտագրելու տենչէն բնուած:

Նաֆիլեանը շատ մօտէն շէնք ճանչցած, քանի որ ան հայկական շրջանակներու մէջ շատ չէր երևար, պատճառն ալ ըստ մեզի հայ լեզուին քիչ տեղեակ ըլլալն էր: Բայց այս պարագան արգելք չէ եղած որ ան հետաքրքրուի Հայոց հին եւ նոր կեանքով: Նաֆիլեան լաւ ուսումնասիրած էր Հայոց պատմութիւնը, հայ գեղարուեստը, նամանաւանդ հայկական ճարտարապետութիւնը, որուն իրր սպացոյց մենք կը տեսնենք թէ որքան հմտօրէն եւ ճաշակով հայկական ոճը կիրարկած ու դասաւորած է Գահիրէի եկեղեցիին եւ Փարիզի Հայ Ուսանողական Տան մէջ:

Հազիւ տարի ու կէս առաջ, ասիքն ունեցեր էի Հայաստանէն եկած մեր ճարտարա-

պետ հիւրերը, ընկերներ Մաղմանեան եւ Բո-
 չար, առաջնորդելու Նաֆիլեանի աշխատանոցը,
 ուր, մեզի բրած ընդունելութեանը միջոցին,
 երբ մեր հիւրերը փափաք յայտնեցին զինքը
 տեսնել Հայաստանի մէջ որպէս զի Հայաստան
 օգտուէր իր փորձառու արուեստագէտի կարող-
 ութենէն, պահ մը լռութենէ վերջ, Նաֆիլե-
 ան, կարծես նախազգալով իր կեանքի մօտա-
 լուտ վախճանը, «Ես այլեւս ծերացած եմ, բ-
 սաւ, կը մաղթեմ որ դուք, երիտասարդ ճար-
 տարապետներդ, յաջողէիք ընել այն ինչ որ
 մենք չկրցինք ընել, չունենալով առիթն ու
 բախտը լծուելու Հայաստանի վերաշինութեան

նուիրական գործին» :

Խորապէս կը ցաւինք որ, Նաֆիլեանի մա-
 չով կը կորսնցնենք Հայ արուեստի վարպետնե-
 րէն մին եւս : Բայց անոր գործը պիտի ազրի
 մեզի հետ եւ մենէ վերջն ալ, տալով յաջորդ
 սերունդներուն աշխատանքի եւ ստեղծագոր-
 ծութեան գեղեցիկ օրինակ մը :

Կը վերջացնեմ խօսքս, բերելով իմ, ինչպէս
 նաեւ Հայ Ազատ Արուեստագէտներու Միու-
 թեան, խորին յարգանքը անոր անմահ յիշա-
 տակին :

Բ. ՊՕՂՈՍԵԱՆ

ՇԵՐՈՒՆԻՒՆ

Ա՛լ աներեր ամէն գիշեր նստիլ ափին անդունդին,
 կեանքին դէմ բոց՝ պահել միշտ գոց՝ պահել ցրտին սիրտըդ հին .
 Չըկարեանալ աստղերէն ա՛լ ֆաղել գուլալ մէկ նամանչ
 Ու չըժըպտիլ աչքերուն բիլ ու չընդունիլ ո՛չ մէկ կանչ :

Ամէն վայրկեան սրտիդ վըրան ձիւնալերան էջքը բալ .
 Ձիւնին վըրան կը գգաս մահուան ոտնահետքը ֆայլ առ ֆայլ .
 Ու չես կրնար հանդարտաբար խոյս տալ խաւար ինքզինքէդ,
 Փոյսել, քափել կամ քօքափել անօթն այդ փուտ ու անպէտ :

**

Օր մ՛հակառակ մանուկ լացիդ ֆեզ նետեցին այս կեանքին՝
 Ուտելէն վերջ խնձորն անուշ կը նետեն կուտը ինչպէս :
 Արդ կը ստիպեն որ ծունկի գաս մըխա՛ս գզբումն ապրումին,
 Ձերդ մըխացող կըտորը բեկ սուգուող նաւին բոցակէզ :

Խե՛ղն ծերունի որ կը շտապես սրբել մեղքերդ անըրշան
 Որ ծանրացան մարդոց քերի օրէնքէն հին ու տրիսա,
 Ազօթէ՛ դուն որ քեքեւնաս նոյն օրէնքին համաճայն,
 Որ մահը գէք գայ ժըպիտով ու դուն բողոքըդ մոռնաս :

ՍՈՐԻ ՏՐԱՄ